

ԱՐՈՂԱՎՈՒՏԱԿԱՆ

ՎԻԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՅՋԱՋԵԱՆ

ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՆՈՒՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԷԶ.
ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐՈՒ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ

Կանոնը Եկեղեցւոյ հիմքն է: Դժբախտաբար մինչեւ այսօր Հայ Եկեղեցին չէ յաջողած կանոնագիրը մը ստեղծել, բացի Յովհաննես Օճնեցին: Լուրջ զիտական աշխատանք մը չունինք այս հիւթին շուրջ, թէև IV դարէն սկսեալ այս ուղղութեամբ զանազան ժամանակներուն տարբեր մատենագիրներու կողմէ որոշ փորձեր կատարուած են եւ կանոններ ստեղծուած Եկեղեցւոյ Վերաբերեալ: Սակայն այդ կանոնները այդ շրջանին եւ մասնաւորաբար այդ ժամանակին համար էին: Եւ կամ, երբ գրի մը կը փորձեր ընդօրինակել այդ կանոնները, ընդհանրապէս կը շարժէր ըստ իր կամքի՛ երեմն աւելցնելով, երբեմն ալ դուրս ձգելով այն գլուխները, որոնք հաճելի չէին թուիր իրեն: Իսկ ոմանք աւելի հեռու Կ'երթային. օրինակ՝ Մխիթար Գոշ (1140-1213), որ փորձած է օգտուիլ դրացի քրիստոնեայ ժողովուրդներուն կանոններէն, ինչպէս իր Դատաստանագիրքին համար, որ բաղկացած է երկու մասերէ՝ «Նախադրութիւն և Կանոն», որուն առաջին մասը յատկացուած է Եկեղեցւոյ կանոններուն¹: Մխիթար Գոշը ամէն տեսակի կանոններ ի մի բերած է:

Հայ Եկեղեցւոյ կանոնադրութիւնը Կ'ընդունի վեց արտաքին տեղական ժողովները, որոնք ընդհանրապէս հետեւած են առաքելոց կանոններուն, ինչպէս նաև երեք Տիեզերական ժողովներուն մէջ սահմանուած կանոններուն: Հայ Եկեղեցին 1178 թուին Հռոմեայի մէջ գումարուած վճիռին հիման վրայ Հայ Եկեղեցւոյ իրաւունքի աղբիր կը համարէ IV դարի հետեւեալ վեց ժողովները. Անկիրեալ, Նիոկեսարեալ, Անտիոքալ, Լատոնիկեալ, Սարդիկեալ, Գանգրոյ²:

Նշենք, որ բնագրերու քննութիւնը մեր հետազօտութեան շրջանակներէն դուրս է, տըրած ըլլալով, որ թէ՝ աստուածաբանները և թէ՝ կանոնագիտները աշխատութիւններ գրած են կանոններու եւ կանոնախումբերու մասին: Միեւնույն ժամանակ պէտք է ըսել, որ այդ բնագրերու մէջ կը պակսին թուականներ եւ տուեալներ: Յաճախ այդ տուեալները չեն համապատասխաներ իրարու: Իսկ մենք, որպէս լաւագոյն աղբիր, պիտի գործածենք Վազգէն Յակոբեանի «Կանոնագիրը Հայոց»-ը³: Այս հատորներու վրայ կատարուած երկար տարիներու աշխատանքը կը ձգէ այն տպատրութիւնը, որ նախ ան միակն է իր տեսակին մէջ, որ ամփոփուած են ոչ միայն առաքելական կանոնները, այլև Եկեղեցւոյ հայրերու արտաքին տեղական ժողովներու, ազգային-եկեղեցական ժողովներու եւ հայ մատենագիրներու կանոններն ու կանոնախումբերը: Եզակի այս գործը կատարուած է քառասումինը

¹ Մխիթար Գոշ. Գիրը Դապասպանի: Աշխար. Խոսրով Թորոսևանի, Երևան, 1975:

² Լ. Խաչիկևան, Փոքր Հայքի տղիական շարժուների պատմութիւնից (IV դար), Երևան, 1951, լ. 9 95:

³ Վազգըն Յակոբեան, Կատոնագիրը Հայոց, Երևան, հ. Ա, 1964, հ. Բ, 1971:

Ճեղագիրներու համեմատութեան հիման վրայ, և կարելի է ըսել, թէ կատարեալ աշխատութիւն մըն է, Բնտեաբար աւելորդ կը համարենք քննական հետազօտութիւն կատարելու կանոններուն ու կանոնախումբերուն վերաբերեալ: Սակայն մենք մեր ուսումնասիրութիւնը պիտի հիմնաւորենք՝ զիսաւորաբար հետեւելով Վազգէն Յակոբեանի աշխատանքին, միաժամանակ մեր ուշադրութեան տակ պահելով Ն. Վ. Մելիք-Թանգեանի աշխատութիւնը⁴:

Անդրադառնալով Մելիք-Թանգեանի աշխատութեամ՝ պէտք է ըսել, որ ան իր ուսումնասիրութիւնը կատարած ատեն իր ձեռքին տակ չէ ունեցած պէտք եղած ճեղագիրները և ոչ ալ գործիւնները: Խոկ 20-րդ դարու երկրորդ կէսին շատ աւելի տարբեր էին պայմաններ՝ ի նպաստ հետազօտողի: Վազգէն Յակոբեան առիթ ունեցած է ի մի բերելու ոչ միայն Երեւանի ճեղագիրները ուսումնասիրութեան համար, այլև Պարսկաստանի, Պոլսոյ և Երուսաղէմի ճեղագիրները: Յակոբեան աւելի քան կէս դար յետոյ սկսած է իր գործին՝ աւելի դրական պայմաններու տակ:

Վեց տեղական ժողովներուն մէջ ընդհանրապէս արծարծուած են Եպիսկոպոսի ու քույլակոպոսի վերաբերեալ հարցեր: Հոս պիտի խօսինք «Եպիսկոպոս» բառի իմաստին, Եպիսկոպոսի իրաւունքներուն և պարտականութիւններուն մասին, երբեմն ալ կայտողիկոսի՝ հիմնուելով ազգային-Եկեղեցական ժողովներուն վրայ:

ա- Եպիսկոպոսին կամքը.

բ- Եպիսկոպոսը որպէս ինչքերու պատասխանատու.

գ- Եպիսկոպոսը որպէս յորդորող.

դ- Եպիսկոպոսը, երբ կը սխալի.

ե- Եպիսկոպոսը, երբ կը խանգարէ կարգը.

զ- Եպիսկոպոսը որպէս դատավոր:

Երբ հաւատացեալ մը սխալ ճամբու վրայ կը գտնուի և քրիստոնէական օրէնքներուն համաձայն չի շարժիր, Եպիսկոպոսը, ըստ իր կամքին, կը սահմանէ ոչ միայն անոր պատիժը, այլև անկէ ետք անոր վերադարձը Եկեղեցի: Այս բոլորը Կ'ըլլան Եպիսկոպոսին յորդորով և կամքով, սխալողին զղումէն ու ապաշխարութենէն ետք⁵:

Եպիսկոպոսը պատասխանատու է նաև Եկեղեցոյ ինչքերուն. Ճեսով մը Եկեղեցին ու Եկեղեցին պատկանող բոլոր իրերը կը գտնուին անոր պատասխանատուութեան տակ: Սակայն ան իր բացակայութեան այդ իրաւունքը կրնայ փոխանցել երէցներուն: Մեր կանոնադրութեան և Տիեզերական ժողովներու կանոններու մէջ յաճախ կը համդիալինք այն կանոնին, երբ կը մերժուի Եպիսկոպոսներու տեղափոխութիւնը, առանց օրէնքի մէկի միւսին վիճակը գրաւելը: Անկիրիալի ժողովի կանոններուն համաձայն, Եպիսկոպոս մը, որ ճեղնադրուած է յատուկ վիճակի մը վրայ և մերժուած է տեղույն ժողովուրդին կողմէ, իրաւունք չունի ոչ մէկ ճետով գրաւելու ուրիշ վիճակ մը, այլ կրնայ երիցութեան կարգ իշնելով՝ մնալ որպէս երէց: Այս ցոյց կու տայ, թէ այլ Եպիսկոպոսը ժողովուրդին աչքէն ինկած է, և իր պաշտօնէն երիցութեան իշնելը կը ցուցմէ իր պարտականութենէն ալ իշնելը⁶: Ոչ

⁴Ն. Վ. Մելիք-Թանգեան, Հայոց Ակնդացական իրաւունք, հ. Ա, Շուշի, 1903 և հ. Բ, Շուշի, 1905:

⁵Կանոնագիր հայոց, Անկիրիալի ժողովի կանոններ, հ. Ա, 1964, գլուխ է և Ը, լ. 313-315:

⁶Նոյն, Անկիրիալի ժողով, կանոն Ժ. Թ., հ. Ա, լ. 166:

մէկ եպիսկոպոս իրաւունք ունի իր վիճակը ձգելու և ուրիշ տեղ հաստատուելու, բացի այն դէքէն, եթե յիշեալ վիճակի եպիսկոպոսը կը հրափրէ զինք յատուկ պարտականութեամբ և կարճ ժամանակով⁷: Եպիսկոպոսներ, որոնք օրէնքի դէմ կ'ելլեն, ունին իրենց յատուկ պատիժմերը, մինչեւ իսկ կրնան կարգալոյծ ըլլա: Ամսիորի ժողովի երրորդ կանոնը կ'ըսէ, թէ այն եպիսկոպոսը, որ ուրիշ վիճակէ եկող կարգալոյծ հոգեւորականը կ'ընդունի կ'ըսէ, թէ այն եպիսկոպոսը, որ ուրիշ վիճակէ եկող կարգալոյծ հոգեւորականը կ'ընդունի իր սահմանէն մերս, որպէս Եկեղեցւոյ կարգ խանգարող կ'ենթարկուի ժողովի կշտամքին: Եպիսկոպոս մը չի կրնար բարձր կարգ տալ մէկու մը, որ եկեղեցական բոլոր աստիճանները չէ լրացուցած՝ ըլլայ ան հարուստ թէ աղքատ, գիտուն թէ տգետ: Ան պարտաւոր է յարգել Եկեղեցւոյ օրէնքներն ու կանոնները, ինչպէս նաև իրաւունք չունի ուրիշ վիճակէ եկող աճան մը եկեղեցական որեւէ աստիճան տալով⁸: Այս նոյն կանոնին կը հանդիպի առաջ առաջ Նիկիոյ ժողովի կանոնախումբին մէջ: Այսպիսի պարագաներու այն հոգեւորականը, որ առանց օրինաւոր պատճառի իր պաշտօնը կատարեալ չի վարեր, կը զոկուի իր պաշտօնավարութենէն⁹: Այստեղ կը հանդիպի աւելի հետաքրքրական կէտի մըն ալ, որ եպիսկոպոսին իրաւունքներն որուս կը մնայ¹⁰. այն է, թէ եթե եպիսկոպոսը փոքր վիճակէ մը աւելի մեծ վիճակի կ'անցնի, նոյնիսկ հաւաար աղօթակից պէտք չէ ըլլայ շահասիրական և այլ միտումներ ունեցող աշխարհականներու հետ:

Այն պարագաներուն, եթե եպիսկոպոսական ժողովները, կաթողիկոսի նախագահութեամբ, կը դատեն և յանցաւոր կը գունեն դատապարտուող եպիսկոպոսը, իրաւունք ունին նոյնիկ զայն կարգալոյծ ընթելով¹¹:

Պատիժը ստանալէ ետք միայն խնդրոյ առարկայ եպիսկոպոսը իրաւունք ունի բողոք ներկայացնելու իր մեծաւորին՝ կաթողիկոսին: Այս նոյն օրէնքին կը հանդիպի նաև Աստիքի կանոններուն մէջ¹²:

Սարդիկէի կանոններուն մէջ կը հանդիպի ուրիշ հետաքրքրական երկու կանոններու՝ 7-րդ և 9-րդ, որ եպիսկոպոսը իրաւունք չունի խանգարելու թագաւորին, բացի աղքատներու, այրիմերու, որբերու համար բարեկասելու կամ օգնութիւն խնդրելու պարագայէն, այդ ալ այն պայմանով, որ, նախքան թագաւորի մօտ իր երթալը, պէտք է սարկաւագի մը միջոցաւ տուեալ խնդրին վերաբերող թուղթերը նախապէս ղրկէ¹³: Եպիսկոպոսը իրաւունք կ'ունենայ այցելելու թագաւորին՝ զլխաւոր եպիսկոպոսի համաձայնութեամբ և վկայաթուղթով¹⁴:

Հետաքրքրական է Լատոդիկէի ժողովին այն կանոնը¹⁵, որուն համաձայն շրջակայ եպիսկոպոսներուն ժողովը մետրոպոլիտին հետ կրնայ եպիսկոպոս մը կարգել: Այս չի համապատասխաներ առաքելական Եկեղեցւոյ կանոններուն, ինչպէս նաև Մաշտոցի ձեռ-

⁷ Նոյն, Սարդիկի ժողովի կանոններ, հ. Ա, կանոն 3, լ. 344-347:

⁸ Նոյն, Սարդիկի ժողովի կանոններ, 11, 13, 15:

⁹ Ն. Վ. ՄԵԼԻՔ-ԹԱՆԳԻՆ, «Կայոց Ակնեղեցական իրաւունք», հ. Ա, Շուշի, 1903, լ. 250:

¹⁰ Կանոնագիրի հայոց, Սարդիկի ժողով, կանոն 1:

¹¹ Նոյն, Ասքիորի ժողով, կանոն 5:

¹² Նոյն, Ասքիորի ժողովի կանոններ, կանոն 4:

¹³ Նոյն, Սարդիկի ժողովի կանոններ, կանոն 7, 9:

¹⁴ Նոյն, Ասքիորի կանոններ 4, 7: Սարդիկի ժողովի կանոնները, կանոն 7, 8, 9:

¹⁵ Նոյն, Լատոդիկի ժողովի կանոնները, կանոն 12, լ. 231:

Աղորութեան օրէ ճընքերում, ուր Կ'ըստի, թէ եպիսկոպոսը Կ'ընտրուի ժողովուրդին կողմէ: Հետեւաբար, Լատոդիկէի ժողովի 12-րդ կանոնը կը նշանակէ, թէ ժողովուրդը իրաւունք չունի եպիսկոպոս ընտրելու:

Քահանան եւ սարկաւազը կարգալոյծ կրնան ըլլալ իրենց եպիսկոպոսին կողմէ, երբ քանի մը անգամ խրատուելէ յևսոյ տակալին շարունակեն անհնագանդ ըլլալ եւ սխալներ գործել: Ուստի եպիսկոպոսը նման պարագաներուն իրաւասութիւնը ունի պատճեռ եւ կարգավոյծ ընթուլու¹⁶: Իրաքանչիր եպիսկոպոս կրնայ իր նկեղեցին հեռացուցածը ինը միայն ընդունիլի¹⁷:

Եպիսկոպոսի իրաւասութեան սահմաններուն մէջ է նաև չմկրտուածներուն եւ թերահաւատներուն համար կանոններ ստեղծել¹⁸: Եպիսկոպոսը իրաւունք չունի ծովանալու¹⁹: Եպիսկոպոսը իրաւունք չունի տաճ մէջ Պատուազ մատուցածնելու²⁰: Հոգեւորականները, առանց իրենց պատասխանատու եպիսկոպոսին արտօնութեան, իրաւունք չունին ճամբրոդելու²¹:

Նզովքներու վերաբերեալ ունինք երկու կէտեր Գանգրայի (340-370) ժողովի կանոններուն մէջ: Կը նզովուին անոնք, որ եպիսկոպոսին նուէրները կը ստանան եւ կը բաշխեն ուրիշին, ինչպէս նաև անոնք, որ տուրքը կը ստանան, սակայն եպիսկոպոսին չեն յանձնելու:

Եպիսկոպոսի կողքին որոշ իրաւունքներ եւ պարտականութիւններ ունի նաև քորեպիսկոպոսը. աստոնցմէ մէկս է²² խաղաղական թուղթեր տալը: Ան նաև իրաւունք ունի փոքրիկ գիտերու ու քաղաքներու մէջ երդմնեցուցիչներ, ընթերցողներ եւ կիսասարկաւագներ կարգելու²³, սակայն քահանայ եւ սարկաւազ ձեռնադրելու համար պարտաւոր է քաղաքի եպիսկոպոսէն հրաման առնել, քանի որ ինք նշանակուած է քաղաքի եպիսկոպոսին կողմէ, ուրեմն կ'ենթարկուի անոր:

Ինչպէս ըստնք, Հայ Եկեղեցին կ'ընդունի տասնվեց²⁴ ազգային-եկեղեցական ժողով-

¹⁶ Նոյն, Անփիորի ժողով, կանոն 5:

¹⁷ Նոյն, Անփիորի ժողով, կանոն 6:

¹⁸ Նոյն, Լատոդիկի ժողով, կանոն 19:

¹⁹ Նոյն, Լատոդիկի ժողով, կանոն 40:

²⁰ Նոյն, Լատոդիկի ժողով, կանոն 53:

²¹ Նոյն, Լատոդիկի ժողով, կանոն 42:

²² Նոյն, Անփիորի ժողով, կանոն 18:

²³ Նոյն, Անփիորի ժողով, կանոն 10:

²⁴ Ա. Անփիշափի ժողովը, 365 թուին՝ Մեծն Ներսէսի հրաւորով և նախազահութեամբ:

Բ. Ծահապիկամի ժողովը, 447 թուին՝ Ցովսլի Կաթողիկոսի հրաւորով և նախազահութեամբ:

Գ. Դուինի Ա. ժողովը, 507 թուին՝ Բարգլէ Կաթողիկոսի հրաւորով և նախազահութեամբ:

Դ. Դուինի Բ. ժողովը, 555 թուին՝ Ներսէս Բ. Կաթողիկոսի հրաւորով և նախազահութեամբ:

Ե. Դուինի Գ. ժողովը, 610 թուին՝ Վրբահամ Կաթողիկոսի հրաւորով և նախազահութեամբ:

Զ. Դուինի Դ. ժողովը, 648 թուին՝ Ներսէ Կաթողիկոսի հրաւորով և նախազահութեամբ:

Է. Դուինի Ե. ժողովը, 719 թուին՝ Ցովսլ Օծնեցի հրաւորով և նախազահութեամբ:

Ը. Դարբասի ժողովը, 771 թուին՝ Սիրո Կաթողիկոսի հրամանով:

Թ. Երևակի ժողովը, 842 թուին՝ Սմբագ Ապարավսիի և Գրիգոր Սիմեսաց Խշնահի հրաւորով:

Ժ. Ամինի ժողովը, 970 թուին՝ Աշուր Թագառի հրաւորով:

արքի²⁵ այն համոզումը հաստատող, թէ միայն իշխաններն էին, որ ներկայ կը գտնուէին այս ժողովներուն: Գրիգոր Լուսատրիչէն սկսեալ, ոչ մէկ ձեռով կրնանք փաստել, թէ այդ ժողովներուն ժողովորդի պարզ ներկայացուցիչները չկային: Լուսատրիչէն սկսեալ, պատմութեան մէջ միշտ կը տեսնենք ժողովորդի ներկայացուցիչներ կայտողիկոսական ընտրութիւններուն: Եթէ Լուսատրչի տոհմին մէջ կը տեսնենք որոշ շարունակութիւն մը, ատիկա ի յարգան Լուսատրիչի տոհմին է, և ասոր նման մի քանի օրինակներ կան մեր պատմութեան մէջ:

Մեր ազգային-եկեղեցական ժողովներէն ոմանց մէջ կը քննարկուէին ժողովականները յուզող ժամանակակից բարցեր և որոշումներ կ'առնուէին այդ շրջանին եկեղեցիէն ներս աստուածաբանական, կանոնական և կազմակերպչական կարեւոր խնդիրներու շուրջ:

Բնականաբար այս ժողովներուն մէջ շատ մը խնդիրներու կը մօտենային քրիստոնէական ոգիով, սակայն կարդալով անոնց հաստատած կանոնները, տրուած վճիռները և խիստ պատիժները՝ կը նկատնենք, որ երբեմն կը պակսի այդ ոգին՝ այդպիսով կասկածի տակ նմենով ժողովականներուն սկզբունքները: Այդպիսի ժողովներէն մին է Ծահապիվանի ժողովը²⁶: Այս ժողովը առաջինն է, որուն որոշումները լոի ընդորկուած են մեր ձեռագիրներուն մէջ: Ժողովին ներկայ եղած են քառասուն եպիսկոպոսներ, երեցներ, սարկաւագներ, իշխաններ և գաւառացիներ: Ժողովին մէջ սահմանուած են քսան կանոնները: Մեզի լայտնի է արդէն, որ նախորդ ժողովներու կանոնները խանգարողները նզովքի, բանադրանքի և ապաշխարանքի կ'ենթարկուէին: Այս ժողովին մէջ կը տեսնենք նաև տուգանք և ֆիզիքական պատիժներ, որոնք մեզ կը լանգեցնեն այն եղորակացութեան, որ այս ժողովը ունեն նաև քաղաքական ոյժ: Այսպիսի պարագաներուն իշխանները կանոնները գործադրելու ոյժն ու իշխանութիւնը ունեին: Նոյն ժողովին մէջ կը հանդիպինք բարոյական, նաև բարեգործական կանոններու: Սակայն ուսումնասիրելով անոր մէջ սահմանուած օրէնքները՝ կը տեսնենք, թէ ասոնք չափազանց խիստ են:

Իր տեսակին մէջ եզակի կարելի է համարել այս ժողովը: Ծահապիվանէն առաջ տեղի ունեցած բոլոր ժողովներուն հայրապետական կանոնները, հակառակ անոր, որ ընդուած էին մեր Եկեղեցւոյ կողմէ, սակայն վաներացուած չէին ազգային-եկեղեցական ժողովներու կողմէ: Այստեղ հաստատուեցան Տիեզերական երեք ժողովները, նաև Գրիգոր Լուսատրիչի, Սահմակ Պարթեի, Մեծն Ներսէսի և առաքելական կանոնները:

Ծահապիվանի ժողովին մէջ երբ կը խօսուի եպիսկոպոսներու մասին, կը նկատնենք, որ անոնք կը դասուին կուսակրօններու կարգին: Մեր Եկեղեցւոյ մէջ երբեք չէ պատահած, որ հոգեւորական մը ձեռնադրուելէն ետք ամուսնանայ, իսկ եթէ ամուսնացած է, եպիսկոպոս ձեռնադրուելէն ետք կը բաժնուի իր կնոշմէն. Եպիսկոպոսը կը նուիրուէր իր պատասխանատուութեան, իսկ կինը՝ կը քաջուէր մենաստան:

Այս ժողովին մէջ ալ կը տեսնենք եպիսկոպոսի իրաւոնքները և պարտականութիւնները: Հետաքրքրականն այն է, որ եպիսկոպոսներուն և հոգեւորականներուն գործած սխալներուն համար աւելի մեծ էին պատիժները, քան թէ սովորական աշխարհականներուն

²⁵ Շնորհիր արքեպիսկոպոս. Գայուսաբևան, Տնդիր ասպուտածարանութեան, Երուսաղէմ, 1993, լ. 21-22:

²⁶ Վարոյիշնա ժողովը գումարուած է. 447 թուին իրաւուով ու նախագահութեան Ձովսէփ Կարողիկոսի:

կամ սորորադաս Բոգենորականներուն: Պատիժին Բետ կը պահանջուէր ճաեւ տուզանք. օրինակ՝ եթք եպիսկոպոս մը պղծութեան, պղոնկութեան եւ ուրիշ վաս գործերու անձնաւորութեան ըլլալով սխալներ գործած ըլլար, պարտաւոր էր տուզանք վճարել: Ժողովին մէջ ուրիշ կէտ մըն ալ Ըկատելի է: Այս կանոնները խրատական բնոյք ունենալի աւելի, խիստ օրէնքներ են, որոնց ուրիշ կարգ մը ժողովներու մէջ ալ պիտի հանդիպինք: Այստեղ չկայ որէնքներ և Շերողամտութիւն, այլ՝ պատիժ եւ տուզանք: Ուրիշ կէտ մըն ալ այս է, թէ այս ժողովը և Շերողամտութիւն, այլ՝ պատիժ եւ տուզանք: Ուրիշ կէտ մըն ալ այս է, թէ այս ժողովին մէջ պղոնկութեան համար աւելի մեղմ պատիժ կը տրովի, քան արտաքին ժողովներու մէջ, որ պղոնկութեան պարագային կարգալոյն կ'ընեն²⁷:

Օահապիվանի ժողովի կանոններէն մին կը վերաբերի ազգականներու միջեւ կնքուած ամուսնութեան²⁸: Մինչեւ չորրորդ պորտ արտօնուած չէ ամուսնութիւն. եթէ եպիսկոպոսը այդ գիտնալով հանդերձ ամուսնացնէ, թէ՛ իր աթոռէն կը գրկուի եւ թէ՛ աղքատներուն դրամ կը բաժնէ:

Հակառակ անոր, որ կուսակրօնութիւնը պարտադրուած էր եպիսկոպոսներուն, սակայն այս ժողովի կանոններէն կը ինտեւցնենք, որ եպիսկոպոսներ երեւան կիներ կամ Բումանութիւներ կը պաթէին: Այս պարագային պատիժը աւելի կ'ըլլար նախորդներէն. խնդրոյ առարկայ եպիսկոպոսը ամփակալս կարգալոյն կ'ըլլար²⁹: Այս նոյն կանոնին մէջ կը հանդիպիք ուրիշ երկու խիստ օրէնքներու ես, որոնք կ'արտացոլեն տուեալ ժամանակի սովորութիւնները. ատիկա հարցուկներու³⁰ եւ մծոնիներու³¹ հարցն է: Այս կանոննեն կը ինտեւցնենք, թէ ծանր եղած է պատիժը մծոնիութեան ինտեւողներուն, որովհետեւ այդ աղանդը տարածում գտած էր Հայաստանի մէջ:

Պէտք է նշել, որ հակասական կէտեր ալ կամ Օահապիվանի կանոնագրութեան մէջ: Եթք կանոն 16-ին մէջ կը խօսուի եպիսկոպոսի իրաւուցին մասին, այստեղ զիսաւոր եպիսկոպոսը կաթողիկոս կը նշանակէ: Խսկ կանոն 20-ին մէջ զիսաւոր եպիսկոպոսը կը նշանակէ առաջնորդ: Ասոր պատճառը, կ'ենթադրենք, այն է, որ դարերու ընթացքին գրիները փորձած են կանոնները իրենց ուզած ձեւով ներկայացնել եւ փոխել: Մծոնիներու վերաբերեալ 20-րդ կանոնն մէջ կը խօսուի Զաեւ եպիսկոպոսի պատիժին մասին: Եթէ մծոնիներու գոյութիւնը գիտնալով՝ եպիսկոպոսը առաջըն չառնէ եւ այդ աղանդին ինտեւրութիւն չպատժէ, ան իր աթոռէն կ'ինայ եւ պատիժն կը գրկուի:

Ինչպէս սկիզբէն ըսինք, եպիսկոպոսի մը առաջնորդ ըլլալը միմիան կաթողիկոսին հրամանով կ'ըլլայ. կանոն 16-ին³² մէջ ատիկա յատու կերպով կը բացատրուի: Միւնայն ատեն եպիսկոպոսն է պատասխանատում նշանակելու երեցներ վաճքերու եւ անապատ-

²⁷ Նոր Կեսարիոյ ժողով, կանոն 1:

²⁸ Շահապիվանի ժողով, կանոն ԺԳ, լ. 446:

²⁹ Նոյն, կանոն 14, լ. 450:

³⁰ Հարցուկները ծնորի մ.ջ նայելով կամ ջորի մ.ջ կարդալով գոշակութիւններ կ'ընէին:

³¹ «Մծոնի» բատու աստրելին՝ «մնապի», յունարկն՝ «միրցիգ», խսկ յափիներին՝ «միրսթի» բատերին ծագում առած է: Մծոնականներուն համար ծամբ պատիժներ կը սահմաննին, օրինակ՝ մարդկանց սևոյախն անդամներու թիվը կտրելը: Ասիկա ատան մըն լ.ր, որոն հևալուները չին յարգեր սուրբները և Եկեղեցւոյ օրէնքները, պղծութիւն և աթրայականութիւն կը քարոզին և կը գործին: Մծոնիներու աղանդին մասին գլուն Հայ ժողովի պարմութիւն, հ. Բ, Երևան, 1984, լ. 154-160:

³² Կանոնագիրը Հայոց, Երևան, հ. Ա, 1964, լ. 455:

ներու մէջ: Այս կանոնին մէջ (16) կը տեսնենք երկու ակնառու կէտեր, որոնցմէ առաջինը սահառք է, իսկ երկրորդը՝ առաջնորդներու նշանակումը: Հաւանաբար կաշառքը սովորական բան մըն էր այն ժամանակներուն, մանաւանդ, երբ եպիսկոպոսը տկար էր և ոչ լիդուն: ԱՅ կ'ազդուէր հարուստներու բանեցուցած ճնշումն եւ, հետեւաբար, հեշտութեամբ տեղի կու տար կաշառքին. «Կաշառք կուրացուցածէ զսիրտս իշխանաց»³³: Իսկ որպես ինչպէս կը վկայէ նաեւ Փատոսու, Յունանականաց կապուած էր Բիզանտիոնին, որուն հաճելի թուելու եւ առաջնորդ ըլլալու համար եպիսկոպոսները Հայաստանի մէջ չէին ձեռնադրուեր, այլ կեսարիա կ'երթային: Սոյն կանոնին մէջ մենք լիշեցինք, թէ լանքերը կը գտնուէին եպիսկոպոսներու հովանաւորութեան տակ, բայց Մ'եօն ներսէսի ժամանակ անոնք ենթակայ էին առաջնորդներու հսկողութեան: Ինչպէս այսօր, թին ժամանակներուն եւս մարդիկ կը դիմէին զանազան միջոցներու, դրամ վաստակելու համար: Անոնք երազներ կը տեսնէին, իբրև թէ մարտիրոսներու նշխարներ գտած են եւ անոնց լուայ եկեղեցի կառուցանելով՝ զանոնք ուստատեղի կը դարձնէին³⁴: Ըստ այս կանոնի՝ նշխարներու վրայ եկեղեցի կառուցանելու թոյլտութիւնը տրուած էր եպիսկոպոսին: Երեմն կը համդիափինք այնպիսի դէպերու, երբ մարդիկ արձաթափիրութեան համար սուրբերու նշխարներ կը բերէին՝ վրան եկեղեցիներ կառուցանելու համար:

Օստար Եկեղեցիները սուրբ հայրերու 12 կանոնները ընդունեցին Հինգվեցեան 692 թուի ժողովին մէջ³⁵: Մեր 1179 թուի ժողովին մէջ այդ ուղղութեամբ որեւէ որոշում չէ առնուած: Գետէ պատճառներն ալ մեզի անծանօթ կը մնան, բայց Էջմիածնի թիւ 58 ձեռագիրն մէջ կը անդիպինք այն սուրբ հայրերու անուններուն, որոնք ոչ միայն լիշուած են, այլ նաեւ ընտնուած են մեր Եկեղեցւոյ կողմէ: Ցիշեալ ձեռագիրը Էջմիածնի ժողովին արձանագրութիւնները կը պարունակէ եւ մանրամասն տեղեկութիւն կու տայ սուրբ հայրերու կանոններուն վերաբերեալ:

Սարդիկէի ժողովի կանոններէն մէկուն մէջ նշուած է, թէ կարելի չէ հարուատ մը կամ իտնական մը մէկ անգամէն կամ մէկ օրէն միասը, առանց նախապէս եկեղեցական ստոադաս կարգեր ընդունած ըլլալու, եպիսկոպոս ձեռնադրեր: Ասիկա որոշ տարիք մը կը դահնացէ, եւ այդ տարիքը երեսունէն ոչ պակաս, եւ լիսունէն ոչ բարձր ըլլալու է: Կանոնագրութեան զանազան գլուխներուն մէջ քահանաներուն մասին ալ նոյն բանը կ'ըսուի: Խական մեր մօտ պայմաններու բերումով, այդ օրէնքը չէ յարգուած, տեղի, ժամանակի եւ աղաքական պատճառներով:

Պատահած է, որ աշխարհական մը ուղղակի կաթողիկոս ընտրուի: Եպիսկոպոսը կտրը է յատուկ յատկանիշներ ունենայ ձեռնադրուելու համար: Օհանապիվանի ժողովին ամաձայն, ձեռնադրութեան իրաւոնք ունենալու համար եպիսկոպոս մը հետեւեալ լիա-

³³ Նոյն, հ. Բ, ԺԶ, 19, լ. 455:

³⁴ Տես Խաչ Անդրեյակի կանոն 5:

³⁵ Կոստանդնուպոլսյ մէջ գումարուած այս ժողովը «Տրոլլեան» ալ կը կոչուի, վնդի ունեցած է 692-ին ուսիսինաւոն Բ կայսեր հրամանով և 211 եպիսկոպոսներու մասնակցութեամբ, որ սահմանեւած են 102 կառուներ: Այս ժողովը չէ ըստուսուած լաբիններու կողմէ: Տես Մադարիա արքեպոս. Օրմանեան, «Ազգապատմ», հ. Ա, Վ, Պոլիս, 1912, լ. 761-762:

զօրութիւնները պէտք է ունենայ. նախ եւ առաջ պէտք է կաթողիկոս օծուած ըլլայ, եւ եթէ կաթողիկոս մը ձեռնադրուած չէ, այլ զանազան պատճառներով՝ որիշներու կողմէ, այդ ձեռնադրութիւնը անվաեր կը կատարի: Ինչպէս Աշեցինք. Ս. Գրիգոր Լուսաւորիչէն եւր բոլոր եպիսկոպոսները իրենց ձեռնադրութիւնը կը ստանան կաթողիկոսէն, եւ ամշուշտ բացառութիւնները յարգելի էին՝ նկատի ունենալով Փոքր Հայքի մէջ գտնուող եպիսկոպոսներուն կացուցիւնը. որոնք ստիպուած էին երեսն այս կամ այն պատճառով, չներաց Ձեզու համար Կեսարիո Ալեռոր, ձեռնադրութիւնը Բունկէ ստանա: Այս տեսակէտը զուտ կարծիք մըն է, որը մենք Կ'արտավայտենք մեր քաղած տեղեկութիւններուն հիման վրայ:

Երկրորդ՝ որեւէ եպիսկոպոսի ձեռնադրութիւնը արդարութեամբ եւ արդար հիմքի վրայ պէտք է ըլլայ, առանց կաշառքի, առանց կեղծիքի: Եւ ամենէն կարեւոր պայմաններէն մէկն այն է, որ ան Ձեռնադրութեան Մաշտոցին պէտք է լիովին հետեւի և ընդունի անոր ընդորկած խրատները, յորդորները, Եկեղեցւոյ աստուածաբանութիւնը եւ վարդապետութիւնը:

Փոխ-եպիսկոպոսը, փոխ-առաջնորդը եւ քորեապիկոպոսը իրաւունք չունին, քացի ստորադաս պաշտօնեաներ կարգելէ, ձեռնադրութիւն կատարելու: Որեւէ եպիսկոպոս իրաւունք չունին իր թեմէն դուրս ձեռնադրութիւն կատարելո՛ւ առանց տեղույն առաջնորդին թոլլտութեան, այլապէս այդ ձեռնադրութիւնը անվաեր կը նկատովի: Այս կէտը մեզի անդրադառնալ կու տայ այն իրականութեան, որ Եկեղեցւոյ նույրապետական աստիճաններէն մերս երեսն այսպիսի դէպքեր պատահած են. ոմանք ձեռնադրութիւններ կատարած են սպառնալիքի, վախի տակ, որիշներ՝ կաշառուելով, որիշներ ալ՝ պարզապէս իրենց անկարգութիւնը ցոյց տալով:

Որեւէ եպիսկոպոսի ձեռնադրութիւնը վասերական կը համարովի, երբ ընծայացուն ընտրուած է թէ՛ ժողովուրդին փափաքով եւ թէ՛ կղերին որոշմամբ, հակառակ պարագային այդ ալ չեղեալ կը նկատովի, քանի որ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչէն սկսեալ մեր Եկեղեցին մէջ միշտ կը լսենք ժողովուրդին ձայնը³⁶: Իսկ ձեռնադրութեան ընդհանուր պայմաններուն մէջ կան հետեւեալ կէտերը, որոնց անդրադառնալը կարեւոր կը նկատենք: Ձեռնադրութիւնը ձեռնադրութեան խորհուրդի ժամանակ, ինչպէս կը կարդանք Ձեռնադրութեան Մաշտոցին մէջ, պէտք է խոստովանի, ինչ որ Եկեղեցին կ'ընդունի, որպէսզի ձեռնադրութիւնը վասերական ըլլայ: Երբ եպիսկոպոս զադունաբար կը ձեռնադրէ մէկը, կը նշանակէ, թէ ընծայացուն ձեռնադրուելու արժանի չէ եւ, աղմուկ չքարձրացնելու համար, ծածուկ կը ձեռնադրովի: Նաև կարելի չէ մէկը ձեռնադրել առանց նպատակի եւ հօտի. ձեռնադրութիւնը պէտք է որոշ հօտի մը համար ձեռնադրովի: Ինչպէս առաջ ալ ըսած ենք, եպիսկոպոսի ձեռնադրութեան արարողութեան ժամանակ երեք եպիսկոպոսներու ներկայութիւնը ամբիրածեցն է, իսկ Հայ Եկեղեցւոյ պարագային այդ իրաւութիւնը տրուած է Հայոց Կաթողիկոսին, որ առընթերակայ պէտք է ունենայ առնուազն երկու եպիսկոպոսները: Մինչեւ Վ. դար, աւելի յստակ ըլլալու համար՝ մինչեւ Ս. Սահակի ժամանակ, Հայ Եկեղեցւոյ կաթողիկոսներուն մեծամասնութիւնը ամուսնացած էր, սպական անոնք կաթողիկոս ըլլալէ եւր կուսակրօն կեանք կը վարէին: Օրինակ՝ Գրիգոր Լուսաւորիչը կաթողիկոս ըլլալէ եւր հե-

³⁶ Ն. Վ. Մկրտիչ-Թանգևան, «Կյոց նկեղեցական իրաւունքը», հ. Ա, Շուշի, 1903, լ. 469-633:

ուացաւ իր կնօշմէն, որ մենաստան մը քաջունցաւ, իսկ ինքնուր կեանքրով ապրեցաւ՝ գլբաղելով եկեղեցական գործերով: Իր աւագ որդիմ՝ Վրթանմէսը, աշխարհական կեանք մ'ապրէր, ապա քահանալական աստիճան ստացաւ³⁷: Իսկ Արիստակէս վանական մեանք կ'ապրէր ու մամկութեանէն աստուածապաշտական ծառայութեան համար դաստի-ապրակուած էր³⁸: Սուրբ Գրիգոր Լուսատորիչը ապա զինք ձեռնադրեց իր փոխարէն³⁹:

Այս բոլոր Ակատի ունենալով և Բետեւելով նաև մեր մատոնագիրներուն թողած ժա-ռանգութեամ՝ այն եղակացութեան յանգած ենք, որ կուսակրօնութիւնը սկիզբէն ի վեր քոյլութիւն ունէր եկիսկոպոսներուն համար Հայ Եկեղեցին Աերս:

Հայ Եկեղեցին կ'ընդունի այն տեսակէտը, թէ եպիսկոպոսները իրենց իշխանութիւնը ստացած են առաքեալներէն եւ, Բետեւաբար, անոնց յաջորդներն են ու լիազօրուած են միջինց թեմերէն Աերս գտնուող բոլոր հոգեւորականներուն եւ աշխարհականներուն պա-տասխանատուութիւնը ստանձնել: Ուստի համելու համար այս բարձր պաշտօնին՝ պէտք է, որ իրաւասութիւններ եւ պարտականութիւններ կատարած ըլլային:

Եպիսկոպոսի կարեւոր իրաւունքներէն մէկն այն է, որ ան իրաւունք ունի Եկեղեցի օծե-լու: Ան հովին ու Աերկայացուցիչն է իր հօտին և Քրիստոսի վարդապետութիւնը ուսուցա-նողը: Եւ քանի որ ան խորհուրդներու պատասխանատուն է, տեսուչը, ուրեմն իր թոլլտուու-թեամբ է, որ աւելի ստորադաս աստիճանի հոգեւորականները կը կատարեն իրենց պար-տականութիւնները: Եպիսկոպոսի պատասխանատուութեան սահմաններուն մէջ կը գտնուի նաև յատուկ հոգատարութիւնը որբերուն, այրիներուն, աղքատներուն, անտէրնե-րուն և լրուած հիանքներուն: Ան ոչ միայն հոգեւոր պատասխանատուութիւն ունի, այլև պարտի հոգալու Եկեղեցւոյ ինչքերը, որովհետեւ ան պատասխանատու է եւ հոգեւոր պարտը ունի իր կաթողիկոսին ու ժողովորդին առջև: Բնականաբար, դարձեալ անոր պատասխանատուութեան սահմաններուն մէջ կը գտնուի իր թեմի պաշտպանութիւնն ու անկէ Աերս սուրբ հայրերու եւ Եկեղեցական կանոններու պահպանումն ու անթերի կատա-րումը:

Մեր ազգային-Եկեղեցական ժողովները իրաւունք ունին թէ՝ կաթողիկոս ընտրելու եւ թէ՝ կաթողիկոս մը մերժելու կամ հեռացնելու:

Եկեղեցւոյ զիսաւոր օրէնսդիր մարմնն է, որ կը սահմանէ ոչ միայն վարչական, այլև դաւանաբանական կանոններ, անոր իրաւասութեան սահմաններուն մէջ է ոչ միայն մեր-ժել Տիեզերական ժողովներու կանոնները, այլև ընդունիլ, փոխել եւ նոր կանոններ սահ-մանել:

Հայատանի մէջ մեծ նախարարութիւնները ունին իրենց Եպիսկոպոսութիւնը, որ տոհմային առումով ժառանգական էր: Այդ Եպիսկոպոսները դարձեալ զիսուն եւ իմաս-տուն անձնատորութիւններ էին: Անշուշտ նախարարներու թիւը բազմանալու եւ նուազելու պարագային կը բազմանային կամ կը պակսէին նաև Եպիսկոպոսները: Այդ նախարարու-թիւններուն մէջ ալ կը փորձէին ընտրել լաւագոյն թեկնածուն: Անոնք կա՞մ իշխաններու ազգականներ էին եւ կա՞մ հզօր անձնատորութիւններ:

³⁷ Ազարանգևելոս, Հայոց պատմութիւն, Երևան, 1983, լ. 478:

³⁸ Նոյն, լ. 478:

³⁹ Նոյն, լ. 480:

Մեր մատենագիրներէն Բուզանդի ու Եղիշէի մօս հանդիպած ենք եպիսկոպոսներու թուարկմանը: Օրինակ՝ Եղիշէն կը վկայէ, թէ Արտաշատի ժողովին մէջ բաւական մեծ թիւվ եպիսկոպոսներ կային⁴⁰: Ազայամգեղոսն ալ իր «Հայոց Պատմութիւն» գրքին մէջ կը խօսի անոնց մասին եւ կու տայ եպիսկոպոսներու ցանկը:

Կ'ըսէ, թէ քուրմերու գաւակները, որոնք եպիսկոպոսութեան արժանի էին, Ս. Գրիգոր Լուսատորիչէն կը ստանային եպիսկոպոսական աստիճան: «Որոց առաջնոյն՝ Աղքիանու անուն, որ ապա կողմանցն եփրատական գետոյն լիներ վերակացու. Երկորորդ՝ Եստաղին, որ ի կողման վայրացն Բասենու կացեալ լիներ հովիլ. Երրորդ՝ Բասոս. չորրորդ՝ Մովսէս. Իինգերորդ՝ Եսերինո. Վեցերորդ՝ Ցովհաննէս. Եօթներորդ՝ Ազայէս. Ծաթերորդ՝ Արտիրէս. Խճագերորդ՝ Արտուրէս. Տասներորդ՝ Անտիոքէս. Մետասաներորդ՝ Տիրիկէս. Երկուտասաներորդ՝ Կիլակոս»⁴¹:

Մեր կանոնագրութեան մէջ ալ գրութիւն ունին քրիստոնեան վերաբերեալ շատ մը կէտեր, ուր կը տրուին անոնց բաւական հրաւատութիւններ, կը սահմանուին անոնց իրաւունքներն ու պարտականութիւնները, ինչպէս նաև անոնց գործունեութեան սահմանները, որ գիտերը եւ գաւառներն էին: Շահապիվաճի 5-րդ կանոնին համաձայն, անոնք ոչ միայն ձեռնադրելու, այլև պատժելու և կարգալոյծ ընթու իրաւունք ունիին: Քորեպիսկոպոսը ոչ միայն վարչական, այլ նաև դատաստանական գործերու ղեկավարն էր, որուն պարտականութիւնն էր խոհեմութեամբ եւ իմաստութեամբ դատել իր գաւառէն ներս գտնուող խնդիրները: Դարձեալ մեր կանոնագրութեան մէջ Աշուած է, թէ կաթողիկոսները եւ եպիսկոպոսները բաւական հարուատ էին, ունիին, որպէս սեփականութիւն, հողեր, կալածներ, գիտեր, որոնք յետագային կը դառնային Եկեղեցւոյ սեփականութիւն: Եպիսկոպոսները կամ քրիստոնեան վանքերու մէջ կ'ապրէին, իսկ վանքերը կը գտնուիին առաջնորդի անմիջական հսկողութեան տակ: Անշուշտ անոնց սեփականութեան նույն միշտ կանգնած էին իշխաններն ու նախարարները, որոնք իրենց եպիսկոպոսներուն կ'օգնէին հիւթապէս՝ տալով անոնց հողեր, կալուածներ եւ այլ ինչքեր: Կարդալով մեր կանոնագրութիւնը՝ կը տեսնենք, թէ եպիսկոպոսի մը վերապահուած իրաւունքներուն ամենէն կարեւորներէն մէկը իր դատաւորի պաշտօնն էր:

Մենք ակնարկ մը պիտի նետենք մեր պատմութեան վրայ՝ ցոյց տալու համար, թէ դատաւորները ինչպէս կը դատէին կամ պատիժներ կը սահմանէին գործուած յանցանքներուն համեմատ: Իսկ երբ եպիսկոպոսը պիտի դատուէր, անոր դատը կաթողիկոսը կ'ընէր: Օրինակ՝ գիտենք, որ եպիսկոպոս մը երբ կնոշ մը հետ յարաբերութիւն ունենար, կը պատժուէր կարգալոյծ ըլլալով: Երբ եպիսկոպոսներէն աւելի ցած աստիճանով հոգեւորականները յանցանք գործէին, անոնց պատիժը եպիսկոպոսը կը սահմանէր: Հստ Բուզանդի, կաթողիկոսները իրենց խորհրդակից եպիսկոպոսներով կը կազմէին դատարան՝ օրէնսդիր, եւ կը կարգէին կառավարիչ մը՝ հսկող իրենց հաւատացեալներուն վրայ:

Եպիսկոպոսներն ալ իրենց թեմերէն մերս թեմի գործերուն համար դատաւորներ էին ու վճիռներ կ'արձակէին: Այս իմաստով մենք դատարանները կրնանք բաժնել երեք աստի-

⁴⁰ Եղիշէ, Վարդանանց և Հայոց պաքրազմի մասին, Երևան, 1971, լ. 43:

⁴¹ Ազայամգեղոս, Հայոց Պատմութիւն, Երևան, 1983, լ. 470:

ճանի. ա) կաթողիկոսական դատարան, որ կաթողիկոսը կը ղեկավարէր, բ) եպիսկոպոսական դատարան, որ եպիսկոպոսը կը ղեկավարէր, և գ) քորեպիսկոպոսական դատարան, որ քորեպիսկոպոսներով կը ղեկավարուէր։ Առաջինը իրաւոնց ունէր դատելու բոլոր եպիսկոպոսներն ու առաջնորդները, երկրորդը՝ իր թեմէն ներս գտնուող բոլոր խնդիրները, իսկ երրորդը՝ իր զաւաներուն մէջ ունէր նոյն իրաւասութիւնը։ Ժամանակի ընթացքին պատիժներու ձևերը կը փոխուէին. երբեմն անոնք կ'ըլլալին չափէն աւելի խիստ, երբեմն՝ աւելի մեղմ, երբեմն բարոյական պատիժներ, երբեմն՝ ֆիզիքական։ Հետաքրքրականն այն է, որ անոնց մէջ կարելի է հանդիպիլ նաև չափազանց խիստ պատիժներու։ Սուրբ Սահմանած պատիժներուն մէջ կար ոչ միայն հիւթական պատիժ՝ տուգանք, այլև ֆիզիքական պատիժ՝ ծնծել։

Այն եպիսկոպոսները, որոնք առաջնորդներ էին, երբեմն իրենց գործած յանցանքները ծածկելու համար ամէն տեսակի զեղծարարութիւններու կը դիմէին, երբեմն ալ հաճելի ըլլալու համար իշխանին, հարուատին կամ արար խալիքային, և կամ պարսիկ խանին գրպանը լոցնելու համար, ամէն տեսակ ապօրինի գործեր կը տեսնէին։ Կը պատահէր, որ անարդար կերպով պատժէին անզօր, տկար, անպաշտական գիշացի մը կամ ալ կարգալոյց ընէին համեստ եւ բարի քահանայ մը։

Անշուշտ մեր կանոնագրութեան մէջ կամ նաև ուրիշ կանոնախմբեր՝ գրուած տարբեր ժամանականերու ընթացքին, որոնք թէեւ մաս կը կազմեն կանոնագրքին, բայց վաւերացած չեն ազգային-եկեղեցական ժողովին կողմէ։

Բացի այդ, ունինք զանազան կաթողիկոսներու եւ անձերու կողմէ գրուած կանոններ, որոնք դարձեալ մաս կը կազմեն մեր կանոնագրութեան, բայց զանազան պատճառներով չեն վաւերացուած ազգային-եկեղեցական ժողովով։ Մեր խօսքը, անշուշտ, ոչ թէ օտարներու, այլ զուտ հայ սուրբ հայութերու կանոններուն մասին է։

Մեր ազգային-եկեղեցական 16 ժողովներուն մէջ կամ չորս ժողովներ, որոնք կանոն չեն սահմանած, եւ եպիսկոպոսներու երեքը չեն անդրադարձած։ Անոնցմէ առաջինը՝ Դուինի Գ. ժողովը (609-610 թթ.) է, որուն մէջ միայն խօսուած է Վրաց Եկեղեցւոյ բաժանման մասին Հայ Եկեղեցին, քանի որ Վրաց Կիրիոն Կաթողիկոսը ընդունած էր Քաղկեդոնի ժողովը⁴². Ժողովին կը նախագահիք Աքրահամ Կաթողիկոսը։ Երկրորդը Երճակի ժողովն է 842 թուին, որ դարձեալ կանոն չէ սահմանուած, այլ ժողովին նպատակը եղած է իշխանաց իշխան Բազարատ Բազրատունիի գրպարտութիւններով եւ պնդումներով հեռացուած Ցովհաննէս Ե. Կաթողիկոսը ետ բնելի ու նստեցնել Աթոնին։ Սմբատ սպարապետը եւ Գրիգոր Սիմեոնց իշխանը, չիսնուրժելով այս անարդար քայլը, իրենց դժգոհութիւնն ու զայրոյթը լայտնելէ ետք, կը հրաւիրեն բոլոր եպիսկոպոսներն ու իշխանները Երնջակ քաղաքին մէջ՝ քննելու համար այդ գրպարտութիւններն ու ամբաստանութիւնները կաթողիկոսին դէմ։ Որոշում կ'առնեն, որ կաթողիկոսը պէտք է վերադառնա։

Երրորդը՝ Հարքի ժողովը (1002 թ.) կը կայանայ Սարգիս Կաթողիկոսի օրով։ Այս ժողովը դարձեալ կանոն չէ սահմանած, այլ պարզապէս նզոված, բանադրած ու դատապար-

⁴² Կիրիոն Վրաց Կաթողիկոսը նամակով մը կը յայգնի, թէ ինք բաղկանուական է, և այլնս չի հևինաիր Հայ Եկեղեցիին։ «Զայս ամնեայն վասն ծեր շինութեան գրեցար ամնեայն ճշմարդութեամբ, և ճշմարդութեամբ հաւաքացուր զարդար հասափս զայս» (Գիրք թղթոց, Երուսաղէմ, 1994, լք 188)։

տած է թոնդրակեցիներու աղամդը⁴³:

Իսկ չորրորդը Ամի քաղաքի Բ. ժողովն է (1038 թ.), որ զբաղած է կաթողիկոսական ընտրութեամբ: Թագաւորը՝ Թովհաննէս-Մքաստ, հակառակութիւն ունենալով կաթողիկոսին դէմ, Սահամինի Վանահայր Դէսկորոսը կը նշանակէ կաթողիկոս: Այս ժողովով յատնի կը դատնայ, թէ թագաւորն իսկ, առանց ազգային-եկեղեցական ժողովի որոշման, չի կրնար քայլ մը առնեն: Եայսկոպոսներ ժողով կը գումարեն և կը նզովեն ու կը դատապարտեն նախարարներն ու թագաւորը: Ասոր վրայ թագաւորն ու իշխանները, վախճակով, կ'ուզեն ես քերել Պետրոս Կաթողիկոսը: Աղուանից Թովսէփ⁴⁴ Կաթողիկոսի նախազանութեամբ ազգային-եկեղեցական ժողով կը գումարուի, ուր մեղադրելով Դէսկորոսը՝ դարձեալ Աթոռ կը բարձրացնեն Պետրոս Կաթողիկոսը: Այս ժողովը մեր Եկեղեցւոյ պատմութեան մէջ ամենն աշքառու ժողովներէն մէկն է իր տեսակին մէջ: Հետաքրքրական է, որ թագաւորն ու իշխանները կաթողիկոս մը ապօռէն կերպով գահընկեց ընկերու կամ զահ բարձրացնելու իրաւունքը չունեին, թեև տարբեր ժամանակներու մէջ զգալի է նաև թագաւորին ու իշխաններուն միշամտութիւնը անձնական շահերու համար: Այս ժողովին մէջ ալ կանոն չէ սահմանուած:

Գոյութիւն ունին կանոններ ու կանոնախումբեր, որոնք դարձեալ տեղ ունին մեր կանոնագրութեան մէջ, սակայն անոնց մէջ երբեք չենք հանդիպիր եպիսկոպոսի վերաբերեալ որևէ կանոնի⁴⁵: Ներսէս Հայրապետին վերագրուած ԺԳ կանոնները հետեւալներն են⁴⁶. «Կանոնք Թովհաննու Մանդակումոյ Հայոց Կաթողիկոսի⁴⁷, Կոչումն Ապաշխարութեան, զոր ասացեալ է Տեառն Թովհաննու Մանդակումոյ Հայոց Հայրապետին⁴⁸, Կանոնք Ներսէսի Կաթողիկոսի և Ներշապուհ Մամիկոննէից Եպիսկոպոսի, զուլս ԼՀ⁴⁹, Կանոն Թովհաննու Մանդակումոյ Հայոց Կաթողիկոսի, զուլս Թ⁵⁰, Կանոնք Աբրահամայ Մամիկոննէից Եպիսկոպոսի առ Վաշազան Աղուանից Արքայ, զուլս Գ»⁵¹: Այս կանոնները ընդիանրապէս կը վերաբերին քահանաներու, սարկաւագներու, աւելի ցածրաստիճան պաշտօնաներու, Եկեղեցական ծէսերու, մէկ հօսքով՝ ասոնք Եկեղեցւոյ վերաբերեալ կանոնները են: Ունինք նաև, որպէս Եկեղեցւոյ իրաւունքի աղբիր, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի կամունք:

⁴³ Այս աղամդը, 9-11-րդ դարերուն, սկզբու առաջ I. Մմրաք Զարմնաւանցի անունով մկու մը կողմէ: Թոներակեցիները կը մնրմէն ին քիսվորնեական սկզբունքներուն մնամանանութիւնը: Անոնց կնորոնն իր Թոներակ զաւար, ուրիշ. կու զայ ևան իրևունք: Անոնք մինչ հասաքար հոգիի անմահութեան և հանենքնաւ կնանքին, հետեւապար մինչ հասաքար մարդու և Ասպոծոյ միջն միջնորդի դիր կապարու հասին, Եկեղեցին, հոգևորականին: Կը մնրմէն ծնունադրութիւնը և Եկեղեցւոյ խորհրդները, Կ'արհամարիէն Եկեղեցւոյ ծլսերը և պատիքի մինչ հասաքար:

⁴⁴ Թովսէփ Կաթողիկոսը Աղուանից հոգևոր պետը լը:

⁴⁵ Կանոնապիրը Հայոց, Կանոնը Արքոյ Գրիգորի, հ. Ա, զուլս I, Երևան, 1964, լ. 243:

⁴⁶ Կանոնապիրը Հայոց, հ. Բ, Երևան, լ. 258:

⁴⁷ Նոյն, լ. 260:

⁴⁸ Նոյն, լ. 265

⁴⁹ Նոյն, հ. Ա, լ. 474:

⁵⁰ Նոյն, լ. 491:

⁵¹ Նոյն, լ. 501:

Յոնները: Սակայն այս կանոններուն մէջ ալ չկայ Եպիսկոպոսի վերաբերեալ կանոն մը. Բակառակ երեսուն գլուխներէ բաղկացած ըլլալուն, այս կանոնախումբին մէջ չի խօսուիր Եպիսկոպոսի մասին:

Ցիշատակելի է նաև Անհի քաղաքի ժողովը՝ գումարուած 970-ին, որ զբաղեցաւ Քաղ- կեդոնի ընդունող Վահան եպս. Սիւնեցիի գահընկեցութեան հարցով: Այս ժողովն ալ կա- նոն չէ սահմանած: Անցնելէ առաջ մնացած չորս ազգային-եկեղեցական ժողովներում՝ Դուինի 4-րդ ժողովին (648), Դուինի 5-րդ ժողովին (719), Պարտաի ժողովին (771) և Սխի ժողովին (1243), կ'ոգենք անդրադառնալ մեր պատմութեան եւ հայ եկեղեցական գրակա- ռութեան ամենէն երեսի եւ մեծ անձերէն Սահակ Պարթեն Կաթողիկոսի կանոններուն: Ըստ Վազգէն Յակոբեանի, Սահակ Կաթողիկոսի կանոնախումբը բաժնուած է 5 ենթա- խումբերու, եւ կարելի է ենթադրել, թէ ան ազդուած է Բարսեղ Կեսարացիէն: Իր կանոննե- րուն յիսունինգ գլուխները ընդունուած են Շահապիվանի ազգային-եկեղեցական ժողո- վին կողմէ:

Ումինք նաև գումարուած ազգային-եկեղեցական ժողովներ, որոնց սահմանած կա- նոնները կանոնագիրքի մէջ չեն մտած. օրինակ՝ Հռոմէլայի ժողովը 1179 թուին, որ Գրի- գոր Տղայ Կաթողիկոսի (1173-1193) օրով գումարուած էր: Այս ժողովին մէջ ընդունուեցան երեք Տիեզերական եւ վեց տեղական ժողովները: Առաջին անգամ այսուեղ է, որ կը հան- դիպինք Վերոյիշեալ ժողովներու յիշատակումին: Այս ժողովին ներկայ էր Աղուանից Կա- թողիկոսը, եւ այսուեղ որոշուեցաւ Յունաց կայսեր եւ պատրիարքին գրաւոր ներկայացնել Հայ Եկեղեցու դաւանարանութեան տեսակէտը եւ վարդապետութիւնը: